


տան չունէին կարծես, բայց եթէ նեղել մարդիկ իրենց պահանջներով եւ դիւրագրգռութեամբ, եւ մարդիկ ճարահատ՝ կամ անոնց շնորհքին արժանանալու կամ գէթ անոնց զայրոյթն իջեցընելու համար, ստիպուած էին անոնց հաշտութեան եւ յարգութեան պաշտօն մատուցանել եւ կամ երբեմն նաեւ մոգական միջոցներով զանոնք անվնաս ընելու աշխատիլ:

Ահա այս աստիճանին հասաւ մարդը: Իրերու այս վիճակէն քաղաքակրթութիւնն ալ կրեց, բայց ամենէն աւելի տուժողն եղաւ կրօնը: Այն օրէն, որ գերագոյն էակը իր անաղարտ պատկերովը մարդկային մտքին մէջ գոյութիւն ունենալէ դադրեցաւ, կրօնն ալ երթալով կորսնցոյց իր բնազանցական վեհ նկարագիրը: Մարդկութիւնն իր ամբողջ ձգտումներովն եւ հայեացքներովն բնութեան ծոցը դահալիժեցաւ, ուր եւ կաշկանդուած մնաց. իր սիրտը վարող եւ կանոնաորող գլխաւոր շարժառիթներն էին նիւթականին պէտքը, նիւթական երջանկութիւնն եւ վայրկենական կեանքին պահպանութիւնը, որուն հասնելու համար հնարք չմնաց, որ չգործադրէր: — Մարդկային մտքին այլասեռեալ այս տրամադրութեան մեծապէս նպաստած է նաեւ մարդկութեան քաղաքական անկաճութիւնն, որ զարմանալի կերպով ինծի ծանօթ եւ ոչ մէկ դիցարանէ պարտ ու պատշաճ նկատողութեան առարկայ եղած է: Բարոյականութիւնն ազգի մը կեանքին այսպէս ըսնք ջերմաչափն է, կ'իյնայ բարոյականութիւնը, կ'իյնայ նաեւ կեանքին քաղաքակրթական արժէքը. եւ ազգ մը, որ բարոյապէս քայքայուած է, օր մը չէ օր մը քաղաքականապէս ալ պիտի քայքայուի: Այսչափ նշանակութիւն ունի բարոյականութիւնը մարդկութեան զարգացման համար: Եթէ բարոյական ասպականութիւնն իրրեւ այսպիսի առասպելակազմիկ ազդակ մ'ալ չէ, գէթ առասպելն կը տրամադրէ զմարդ՝ անոր խղճին յստակութիւնը պղտորելով եւ երբեմն մինչեւ իսկ միտքը կրքերուն գերի ընկելով: — Հոս իրրեւ առասպելակազմիկ ազդակ յիշենք նաեւ Մ. Միլլերի՝ «Լեզուի խանգարումը կամ հիւանդութիւնը»: Մ. Միլլերի պէս չափազանցութեան երթալու պէտք չունինք, սակայն անժխտելի է, որ բառերու իմաստին դարերու ընթացքին մէջ կրած փոփոխութիւնը մեծ գեր խաղացած է դիցարանութեան մէջ:

ԴՈՒՏ. Է. Ա. ՄԱՍՆԿՆԱՆ



Գ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ԱՂԹԱՄԱՐԱՅ ԿԵԹՈՂԻԿՈՍԵՑ ԳԱՆՆՈՒԹԱՆԵՐԻ ԳՐԻՆՆԵՐԸ

ՅՍԶՈՐԳՈՒԹԻՒՆ ԿԵԹՈՂԻԿՈՍԵՑ

(Շարունակութիւն):

18. Գրիգորիս Գ. (1586°—1612°):

Գրիգորիս Գ., որ Յովսէփ գրչէն «Փոքր Գրիգորիս» կը կոչուի, էր որդի «պարոն Սեւդեանին եւ մօրն Ղրիմ Խաթունին»: Եղբայներէն կը յիշուին «պարոն Խէտէն(իկ), Սմբատ, Զաքարիա եպիսկոպոս, պարոն Իսքանտար», եւ քոյրերէն՝ Մարգարիտ Խաթուն: Երկար ժամանակ նոյնացուեցաւ սա Աղթամարայ համանուն բանաստեղծ կաթողիկոսին հետ: Թէ կաթողիկոսութեան բարձրանալու եւ թէ մահուան թուականները անստոյգ են: Հաւանօրէն 1586ին, եթէ հարկ չըլլայ ենթադրել չորրորդ Գրիգորիս մ'ալ, նստաւ կաթողիկոսական աթոռին վրայ: Ինձի ծանօթ են յիշատակարաններ 1595, 1602, 1604 եւ 1605 տարիներէն, որոնք կը յիշատակեն զինքը: Մահն լեւոնեան 1610ին կը նշանակէ. իսկ Ընդ. Օրացոյց 1612ին, աթոռակից տալով իրեն 1600ին Ստեփանոս մը եւ 1609ին Մարտիրոս մը: Ես աթոռակիցներ չեմ ճանչնար բայց կը մնամ առ այժմ 1612 թուականին վրայ՝ ընդունելով զայն մերձաւորագոյն ժամանակ մը¹:

Գրիգորիս արդիւնաւոր եղած է Աղթամարայ աթոռին վրայ. այցելած է 1602էն յառաջ Երուսաղէմ, ինչպէս Յովսէփ գրիչ կը պատմէ (տե՛ս վարր):

Ի մէջ կը բերեմ հոս ինձի ծանօթ յիշատակարանները.

1. «Գրեցաւ եղանակաւոր տառս ի թուականիս Հայոց Ռեւոլ (1595) ի պարոնութեան Մոկաց Անտալ բեկին եւ ի հայրապետութեան

¹ «Հանդ. Ամս.» 1915, էջ 30 գրած եմ. «սա կը յիշուի դեւ 1626ին», եւ այս հիման վրայ Գրեգորի Աղթամարցի է- էր գրողը, էջ 19 մահուան թուականն նշանակած եմ 1630: Աս այս աչաց առջեւ ունէի Մաշտոցի մը յիշատակարանս, գրուած «ի մեծ թուականիս Հայոց Ռեւոլ (1626) ամի, ի քաղաքս որ կ'չի Խիզան... ի կաթողիկոսութեան տէր Գրիգորիսի, ի թագաւորութեան աշխարհակալ աշխարհին սուլթան Սուլթան Խոնդարպիւն եւ մերոյ քորդ պարոնին Սուլթան Ահմատ բեկի...» (Թորոս զգար, Բ, էջ 254): Բայց այժմ կ'նկատեմ որ թուականը չի համապատասխաներ ժամանակագրութեան, Սուլթան Սուլթանին ինչպէս է 1522-1566, ուստի եւ հարկ է Ռեւոլ իբրեւ տպագրական սխալ ուղղել Ռեւոլ (1566):

տեառն Գրիգորի կաթողիկոսին, ի գիւղն որ կոչի Սուրս, ընդ հովանեաւ Ս. Յովհաննիսիս եւ Ս. Գէորգայ զօրավարիս¹։

2. «Աստուած ողորմի ասացէք Փոքր Գրիգորիս կաթողիկոսին, որ զարդարեաց Աւետարանս հրաշարի ոսկով եւ արծաթով. եւ ետ ի դուռն խաչին Աղթամարայ, յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց հօրն պարոն Սեւտենին եւ մօրն Ղրիմ խաթունին... (եւ այլն) բազում յիշատակ արար սա ի դուռն խաչիս եւ ետ չորս արծաթէ սկիհս, մեծ վառի խաչ մի եւ նորոգեաց զձրմրան ժամատունն եւ զամառան, եւ զսուրբ Ստեփաննոսի գլուխ սալեց, եւ ձիթաղաց մի կորտէ շինեաց յարեւելից կուսէ հանդէպ կարմիր եկեղեցւոյն, զի փոքր ժամանակ բանաւ՝ վասն այնորիկ զի ձրմայ էր տեղն։ Եւ յետոյ դարձոյց ի յարեւմտեան կողմն մերձ առ սուրբ Յարութիւն, եւ շինեաց ի հիմանց բազում աշխատանօք եւ ազգի ազգի վշտօք, եւ այլ բազում առաստաղ նորոգեաց մեծ եւ փոքր զամէն։ Եւ յետոյ գնաց յԵրուսաղէմ երկոտասան արամբք վարդապետօք եւ կրօնաւորօք. զի միայն եղբայրն էր ի հետն, ազգական պարոն Խէդէն, եւ այլ բազում աղքատ կու կերակրէր ի ճանապարհին. եւ բազմաց օգնական լինէր ի յողորմութիւն տան. զի ողորմած բնութիւն ունէր եւ էր աղքատասէր յոյժ... Եւ յետոյ դարձաւ յԵրուսաղէմայ եւ բերեալ ընծայ սուրբ խաչին զարբաֆ շուռջառ մի հանդերձիւ, քիմլայ վարագուր մի սուրբ Ստեփաննոսի, վեց ժամու գգակ պատկերով արծաթի առաքելոցն, երեք ժամու շապիկ ֆոանգի, թագ մի թագաւորական, չորս արծաթէ ոսկի սկիհ, երկու ցնծղայ... եւ այլ բազում յիշատակ արար սա ի ծածուկ եւ յերեւելի, յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց, հօրն պարոն Սէֆէանին, եւ մօրն Ղրիմ խաթունին եւ եղբարց պարոն Խէտէնին, Սմբատին, Չաքարիայ եպիսկոպոսին, եւ պարոն Իսքանտարին, եւ քուեր Մարգարիտ խաթունին, որ արծաթէ սկիհ մի ետ ի դուռն սուրբ խաչին... Աստուած ողորմի ասացէք տէր Բարսեղ լուսարարին, որ բազում կու աշխատէ ի հետ սուրբ խաչին. եւ խնամակալ սպասաւորին... Աստուած ողորմի ասացէք անարժան Յովսէփիս եւ իմ ծնողացն, որ զսակաւ յիշատակարանս գրեցի... թուին ՌԾԱ (1602)²։

¹ Էջմ. Գէորգ, Յուլ. Թ. 598:
² Փերզադէմանի Յիշատակարաններէն հանուած հրատարակուած՝ «Հայերգ», էջ ԺԲ-ԺԳ:

3. Սարգիս Հիզանցի կ'օրինակէ Աւետարան մը «ի մեծ թուականին Հայոց ի Ռ. եւ ԾԳ. ամին, ի քաղաքիս որ կոչի Հիզան... ի հայրապետութեան հայկազնան սեռի Էջմիածնին տէր Մեղիսեբի եւ մերոյս կաթողիկոսութեան Աղթամարայ տէր Գրիգորիսի։ Ի թագաւորութեան սուլթան Մահմուտ Խոնդքարին, որ ի յայսմ ամի մեռաւ. եւ արեւելեան թագաւորին Էդիլ փաթշահ Շահաբասին...¹»:

4. Մխիթար գրիչ կ'աւարտէ Աւետարանի մ'ընդօրինակութիւնը «ի յերկիրն Մայեկայ ի գեօղն որ կոչի Սեպ, եւ ծաղկեցաւ ի մայրապաշտօն Խիզան ընդ հովանեաւ սուրբ եօթն խորանաց... ի թուականիս Հայոց ի ՌԾԳ (1605), ի հայրապետութեան տեառն տէր Մեղիսեթ կաթողիկոսի Էջմիածնայ, եւ մերոյս Աղթամարայ տէր Գրիգորիս կաթողիկոսի ամենայն Հայոց²»:

5. «Գրեցաւ Սուրբ Աւետարանս ի գաւառս Մոկաց ձեռամբ Յովհաննէս քահանային եւ ծաղկեցաւ ի քաղաքս Խիզան ձեռամբ Խաչատուր սգէտ քահանայիս... ի մեծ թուականիս Հայոց ՌԾԳ (1605) ի հայրապետութեան Էջմիածնայ տեառն տէր Գրիգորիսի Ուրֆայեցւոյ եւ մերոյս Աղթամարայ տեառն տէր Գրիգորիսի, թագաւորութեան այլազգեաց սուլթան Մահմուտ Խոնդքարին...³»:

Գրիգորիս Գ ի յաջորդը մեզի անյայտ է. ձեռագրաց մէջ կամ այլուր 1606—1660 55 ամեայ շրջանին Աղթամարայ կաթողիկոս չէ յիշուած։ Սիմէոն Սոյն կաթողիկոսի թղթէն կը տեսնուի սակայն թէ այս շրջանը նշանակալից եղած է Աղթամարայ եւ Էջմիածնի կաթողիկոսաց յարաբերութեանց համար (համտ. «Հանդ. Ամս.», 1916, էջ 147)։ Այնպէս կ'երեւայ թէ Փիլիպպոս կաթողիկոս (1632—1655) կերպով մը հնազանդեցուցած իսկ է իրեն Աղթամարայ կաթողիկոսը, որուն անունը չէ յիշատակուած։ «Հաւաքարանը» այլ եւ այլ անուններ կը թուէ, զորոնք յառաջ կը բերէ նաեւ Լեւոնեան, որոնք սակայն պատմական չեն երեւար. Լեւոնեան 1614—1648 շրջանի համար (Բիւզանդիոն, Թ. 1197, ասկէ Ընդ. Օր. ունի 1612—1648) եւ Փիրղալէմեան (Գիւան, Գ, էջ 771) իբրեւ

¹ Թորոս Աղաբ, Բ, էջ 266: «Տաճար» շաբաթաթերթ, 1912, էջ 413:
² ԱՐԲՏ 1911, էջ 316: Նոյնը Սմբատեանց՝ Երնջակ, էջ 309:
³ Սմբատեանց՝ Նկարագիր Շամախոյ թեմին, Տփղիս 1897, էջ 239—240: Ազգագր. Հանդէս, ԺԲ, էջ 159: Բարխուդարեանց՝ Աղուանից երկիր, էջ 167—168:

“ժամանակակից Մովսէս կաթողիկոսին Էջմիածնի, (1629—1633) կը նշանակեն Ստեփաննոս կաթողիկոս մը որուն, ըստ Ընդ. Օր. “Իբր հակաթու կամ աթոռակից կը յիշուի Մարտիրոս Գուռճի 1645էն 1648, ասոնք ուրիշ կողմանէ անծանօթ են ինձի:

19. Մարտիրոս Գուրջի:

Մարտիրոս, ըստ “Հաւաքարանին” “մահանուանեալ Գուրջի, յերկրէն Մովսէս, ի գեղջէն Նանէնից”, Գաւիթ Բաղիշեցիէն կը կոչուի “Փշրուկ” (Գիւան, Ժ, էջ 54—55): Ազգ. Օր. զեքը 1645—1648 “աթոռակից կը նշանակէ Ստեփաննոս կաթողիկոսի, եւ 1652—1663 ինքնիշխան կաթողիկոս յաջորդած կարպետ ֆոնած կամ ֆոջած (Ծաղկասպի, Ծաղկաւէր) կաթողիկոսին (ըստ 1908ի Օրացոյցի՝ 1661ին): Պատմութեան մէջ յերեւան կ’ելէ ինքը 1660ին: Սիմէոն Երեւանցի իւր Զամբոնի մէջ (էջ 93—95) կը պատմէ թէ ինչպէս Յակոբ կաթողիկոսի (1655—1680) օրով “Մարտիրոս կաթողիկոսն Աղթամարու” կը փորձէ Էջմիածնի թեմէն հանել “Վան, Բերկրի, Արճէշ, Խլաթ, Բաղէշ, Մուշ, Հօշապ եւ մինչեւ ի Համիթ”, եւ առ այս մինչեւ իսկ հրաման կը բերէ Բարձրագոյն դռնէն. բայց Յակոբ կաթողիկոս աթոռ դտնուելով՝ ի դերեւ կը հանէ Մարտիրոսի ջանքերը: Որովհետեւ Աղթամարայ կաթողիկոսաց պատմութեան համար կարեւոր էջ մը կու տայ Երեւանցի, ամբողջութեամբ կ’արտագրեմ հոս այս մասը.

“Ի ՌՃԴ թուողն մերում մինչ մեռանի Փիլիպպոս կաթողիկոսն մեր եւ նստի Յակոբ կաթողիկոսն ջուղայեցի, յայսմ միջոցի մինչ սաստիկ պատերազմն եւս գոյր ի մէջ Պարսից եւ Օսմանցւոց թագաւորացն, Մարտիրոս կաթողիկոսն Աթթամարու ժամանակ գտեալ ի ձեռն իւրոց ծածուկ արդայ հասուցանէ առ Օսմանցւոց սուլթան Մահմուտ թագաւորն թէ Վան, Բերկրի, Արճէշ, Խլաթ, Բաղէշ, Մուշ, Հօշապ եւ մինչեւ ի Համիթ ընդ տէրութեամբ քով են, սակայն ի յերկիրն Պարսից նստող Խալիֆայն (կաթողիկոսն) զայսոսիկ գաւթեալ է, եւ զարդինս սոցա ժողովեալ տանի յերկիրն Պարսից. հրամայեցես՝ զի մեղ լիցին վիճակք որովհետեւ ի յիշխանութիւնս քո նստիմք մեք: Զոր ի լսելն Սուլթան Մահմուտին՝ տայ նմա զՖարման, զի նա տիրեսցէ այն վիճակացն: Զայս իրրեւ լսէ Յակոբ կաթողիկոսն՝ եւ սա գրէ արդայ առ նոյն

սուլթան Մահմուտն հաւաստելով ի բնէ անտի Էջմիածնի գոլ վիճակք վերոյիշեալ նահանջքն. եւ սուլթան Մահմուտն եւս ի վերահասու լինելն ճշմարտութեանն՝ վերստին հաստատուն ֆերման գրէ թէ այն վիճակքն որովհետեւ ի բնէ Էջմիածնի են լեալք՝ մեք եւս Էջմիածնի շնորհեցաք, եւ մի եւս ձեռնամխեսցին Աթթամարու կաթողիկոսն եւ կամ այլք. (եւ նոյն Ֆարմանն եւս ահա ի սուրբ Աթոռս գոյ.) որ գրի ի Տաճկաց թիւն ի ՌՃԲ (1661/2). զորս գտցես ի յերեսն գրեցեալ ցուցակաւն եւ ՄԼԱ համար նշանաւն:

Իրրեւ այս այսպէս լինի, ապա Մարտիրոս կաթողիկոսն Աթթամարու անկանի ի Վանայ մովպետն եւ ի մեծամեծն կաշառելով, ասէ թէ ես զայսքան դրամ եմ խարճեալ, Ֆարման եմ հանեալ, այժմ ի վիճակացս եւս զըկիմ. եւ շատ զրոյց առարկի ի մէջ այլազգեաց եւ մերայնոցն ի դատարանի նոցին. վերջապէս Յակոբ կաթողիկոսի գիտութեամբն եւ խորհրդակցութեամբն տեղոյ իշխանացն՝ տեղոյ առաջնորդ Պօղոս վարդապետն Վէքիլ լինի Էջմիածնի կողմանէ ՌՊԻԸ զուռուշ տայ Մարտիրոս կաթողիկոսին եւ ի բերանոյն զգիր առնու թէ Ես Մարտիրոս կաթողիկոս Աթթամարու յառաջ քան զայս վասն Վանայ, Բաղէշու, Մշու, եւ այլոց շրջակայից յաղագաւ, որոց զնուիրակութիւնն Էջմիածին առնոյր, Ֆարման հանի յարքայէն թէ՛ Էջմիածին ի յիշխանութիւնս Պարսից է, եւ այս երկրաց զարդիւնն ժողովեալ տանի յերկիրն Պարսից, հրաման լիցի զի Աթթամար կերիցէ, որովհետեւ ի յիշխանութիւնս Օսմանցւոց է: Ապա յետոյ Վանայ առաջնորդ Պօղոս վարդապետն ընդ յիս դաւ յարոյց եւ վկայս երբ ի դատարանի թէ այդ վիճակքդ Ետտի քիլիսային են եւ ոչ Աթթամարու: Եւ յետ խօսակցութեանց, ապա ի Պօղոս վարդապետէն եւ Մարտիրոս կաթողիկոս առի 1848 զուռուշ եւ զայս գիրս ետու: Որ այսուհետեւ եթէ ես ձեռնամխիլ կամիցիմ այսց վիճակացս՝ թալպիս (խաբերայ լինիմ եւ յանցաւոր: Եւ զայս գիրս գիտ ի յերեսն գրեցեալ ցուցակաւն եւ ՄԼԲ համար նշանաւն: Որ գրի ի թիւն Տաճկաց ի ՌՃԲ (1661/2):

Իրրեւ այս այսպէս լինի, ապա ի միւս ամին, Մուստաֆայ փաշայի որդի Ապտուլլայ չէլէպի ոմն կոչեցեալ՝ որ լինի իշխող Աթթամարու կղզոյն, դաւ յարուցեալ ընդ Պօղոս վարդապետին եւ ընդ իշխանսն Վանայ, ասէ թէ՛ Աղթամարու կաթողիկոսին յաղագաւ եւ զայս.

քան դրամ խարճեցի եւ ֆարման բերել ետու, զի նա տիրեցէ այսց վիճակացս. եւ ի տարւոյն տայցէ Վանայ բերթին 3000 ստակ, եւ 10.000 ստակ եւս ինձ տայցէ ի տարւոյն: Այժմ որովհետեւ դուք ի ձեր կողմն արկեալ դուք տիրեցիք. ուրեմն Ետտի քիլիսէի առաջնորդ Պօղոս վարդապետն տայցէ զնոյն 3000 ստակն Վանայ բերթին, 10.000 ստակ ինձ ամ յամէ եւ 100 շուրուշ եւս զոր խարճեցի վասն ֆարմանի Մարտիրոս կաթողիկոսին. ապա թէ ձեզ լիցին այդ վիճակքդ, եւ Պօղոս վարդապետն եւ իշխանքն եւս յանձն առեալ զայս ստացեալ դրամքս ի տալ, եւ ի նոյն Ապտուլայէն եւս զգիր մի առնուն թէ այսուհետեւ թէ ես, եւ թէ Աւթամարու կաթողիկոսն դաւի արասցուք, եւ կամ ձեռնամխիլ կամիցիմք յայս վիճակս, թալպիս եւ խարբրայ եղիցուք: Որ է գրեցեալ ի ՌՀԳ (1662/3) թուին Տաճկաց. զոր գտցես յերեսն գրեցեալ ցուցական եւ ՄԼԳ համարան¹:

Այս վէճը կը յիշատակէ նաեւ Գաւիթ Բաղիշեցի իւր ժամանակագրութեան մէջ այսպէս.

“Թուին ՌՃԹԱ (1662) գրգռեաց չարն սատանայ Աղթամարցիք . . . կաշառս ետուն Վանայ փաշային ուր հարիւր կարմիր ոսկի. ձեռամբ Աղթամարայ աղին, որ զուլ է. եւ արդ առին ի փաշայէն գնացին ամր հանին ի Ստամբուլայ, թէ Վանայ քաղաք եւ Բաղէշ Աղթամարայ լինի. եւ գրոճ տուեալ արբանեակք չարին մարդիկ եւ տանուտէր Ոստանայ, եւ միաբանութեամբ չայուշով եկին ի Բաղէշ քաղաք. իբր այսուհետեւ մի ոք իշխեսցէ զանուն Էջմիածնայ տալ այլ Աղթամարայ: Եւ զայն տեսեալ մեծ վարդապետին Մեսրոբայ՝ հանդերձ մեօք զմահ յանձն առեալ. եւ մի տեսանել զարհամարհանս մօրն լուսոյ. եւ ոչ թողաք յեկեղեցի. եւ գնացեալ իջիւանեցան ի խանութն եւ ի խաներն, եւ էջ հոգեւոր հայրն մեր ի քաղաքն եւ խրատեաց զժողովուրդն եւ ծանոյց զառաջին կապաննոցա. եւ թէ որ նոցա հնազանդին ուրացողք կոչին. զի ուրանան զաթուռն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ. եւ հաւանեալ ամենայն ժողովուրդեանն բռնութեամբ Ատալ Խանին արտաքսեցին զնոսա ի քաղաքէն. զինչ երկարեցից, այս երկու ամ եօթն անգամ եկին. Մարտիրոս Փշրուկ անուանեալ կաթողիկոսն Աղթամարայ, եւ չՍահակ վարդապետ, եւ Մովսէս

¹ Զամբռ., էջ 93-94:

գող չեպիսկոպոս. եւ շէկ անիծեալ աշխարհական մի. եւ Գաւաշու պեղծ մեղք աւելի քան զքսան այր. եւ զինչ ասացից Քրիստոսի շնորհն յաղթեաց նոցա. եւ ոչ կարացին մուծանել զաղանդն իւրեանց յաշխարհն մեր: Այլ թափեցաք յընչից եւ աղքատացաք. զի գնաց աւելի քան զերկու հազար շուրուշ սաղ դրամ փաշին, խանին, չավուշին, հաղար շուրուշ կարդացողին, հազար շուրուշ քաղաքն, յետոյ եկն ամր ի կոստանդնուպօլսէ, եւ կրկին հաստատեալ ի վերայ սուրբ Էջմիածնի. օրհնեալ է Աստուած¹:

20. Պետրոս:

Մարտիրոսի կաթողիկոսութիւնը երկար տեւած պիտի չըլլայ. վասն զի 1670ին կը յիշուի վախճանած Պետրոս անուն կաթողիկոս մը, որուն տապանն կը գտնուի յԱղթամար այսպիսի տապանագրով.

“Սրբազան յակուցեալ (sic) Պետրոս կաթողիկոս. թվ. ՌՃԹԹ (1670)²:

21. Ստեփանոս:

Պետրոսի յաջորդած է Ստեփանոս, որուն պատահած եմ միակ յիշատակարանի մէջ, որ է հետեւեալը³.

“Աւետարան Թումայ քահանայի ի կղզւոջ Աղթամարայ, ի հայրապետութեան տեառն Ստեփաննոսի ի թուականին ՌՃԻ (1671) ստացող Բառեցի Մարտիրոս:”

[Փիլիպպոս:]

Եւ Լալայեանց յառաջ կը բերէ Վասպուրականի Ս. Թումաս վանքի պարսպի արձանագրութիւնը այսպիսի ընթերցուածով.

“Ես Թումա վարդապետ ծառայ Փիլիպպոս կաթողիկոսի արդեամբ գաւազանաւ իմով նորոգեցի զպարիսպս թվ. ՌՃԻ (1671)⁴:

Եւ կը յաւելու Լալայեանց թէ “վերոյիշեալ Թումա վարդապետը եւ Աղթամարցի Փիլիպպոս կաթողիկոսը այստեղ են թաղուած, որոնց տապանագրից զուրկ գերեզմանները այժմ էլ ցոյց են տրուում:”

¹ Գաւիթ Բաղիշեցի, Ժամանակագրութիւն. Դիւան Հայոց Պատմութեան, Ժ, էջ 54-55:

² Ազգագր. Հանդ., Ի, էջ 211:

³ Էջմ. Գէորգ. Ցուց., Թ. 375:

⁴ Ազգագր. Հանդ., Ի, էջ 209:

Ես կը կասկածիմ Աղթամարայ աթոռին վրայ փոխկայտոս անուն կաթողիկոսի մը գոյութեան վրայ: Թովմաս վարդապետ կրնար նաեւ Էջմիածնի փոխկայտոս կաթողիկոսին «ծառան» ըլլալ: Գժուարաւ այս փոխկայտոսի պիտի վերաբերի անթուական տապանագիրս, որ կը գտնուի յԱղթամար:

«Ես տէր փոխկայտոս կանգնեցի խաչս բարեխաւս առ Աստուած կենակցին իմոյ Գինէի եւ որդոց իմոց խաչատուրուն եւ Միքայէլին, որ յայսմ աւուր փոխեցաւ առ Աստուած եւ եթող ինձ սուք անմխիթար. որք երկրպագանէք յիշեցէք ի Քրիստոս¹»:

22. Կարապետ:

Ստեփանոսի կամ փոխկայտոսի յաջորդած կ'երեւայ Կարապետ, որ կը յիշուի անգամ մը 1677ին հետեւեալ յիշատակարանի մէջ²:

Միսիթար քահանայ յերկրին Մոկաց ի գիւղն Դաշտ կ'օրինակէ Աւետարան մը «ի թուին Հայոց ՌՃԻԶ (1677) ի հայրապետութեան Աղթամարայ տէր Կարապետի»:

Թերեւս սա ըլլայ Լեւոնեանի «Քւնած» կամ Ազգ. Օր. Քրջած, Կարապետ կաթողիկոսը, զոր կը յիշէ նաեւ «Հաւաքարանը»:

23. Յովհաննէս Թիւթիւնչի:

Կարապետ կաթողիկոսէն յառաջ կամ ետքը երեւցած կը թուի Յովհաննէս Թիւթիւնչի, եւ այն կարճ ժամանակով մը միայն, վասն զի այլազգ տեղ չկայ իրեն կաթողիկոսաց շարքին մէջ: Լեւոնեան 1669—1689ի մէջերը կը համարի զինքը, իսկ փորձայեմեան չի յիշեր: Ընդ. Օր. 19(0)4ին կը նշանակէր 1679—1681, իսկ 19(0)8ին՝ 1669—1683: Ժամանակագիր մը այսպէս կը գրէ անոր մասին³:

1669ին՝ «ի թվին ՌՃԻԶ եղեւ շարժ ի քաղաքն Վան եւ վնաս ինչ ոչ եղեւ, բայց ի յոսն Վարագայ՝ լեանն մի ոստեալ ի տեղ ոչէն եւ թուուցեալ անկաւ ի յոսն, եւ արգիլեաց զգետն... (Վարագայ ջրաղացն կը խանգարի...) վասն որոյ հանձարեղ խորհրդականն այն Յովհաննէս վարդապետն, որ ի ժամանակին այնմիկ

էր Առաջնորդ անուանի վանուցն Վարագայ, որոյ մականունն «Թիւթիւնչի» ասէին, — սա լեալ էր պատրիարք ի մեծ քաղաքն Բիւզանդիս եւ եկեալ աստ եղեւ առաջնորդ, եւ ի միասին տիրէր Սալապատոյ վանիցն եւս, այլ եւ տիրեաց Հոգւոց վանիցն եւս, եւ եղեւ Կաթողիկոս Աղթամարայ — սա հետեւեաց այլ իմն կերպիւ բերել զըւրն ջրաղացին ի վանքն... բայց զանտանելի նեղութիւն եւ զանբաւելի ծախսն, որ ի վերայ եղեւ ոչ գոյ թիւ եւ ոչ համար. եւ յետոյ այս վարդապետն եղեւ գլուխ ազգին Ֆուսկաց եւ եկն ի վերայ Թուրքին. յորոյ աւուրսն էր Վաքիլ Վարագայ խօձայ փիրուսն. եւ աւագ երէց տէր Մինասն. եւ վերակացու գործոյն Չմկայ տէր Աւետիսն. որ եղեւ յետոյ արհի եպիսկոպոս եւ գործակալ սուրբ Էջմիածնայ. այլ զխարձն Աթուռնեցն խօձայ Մարխասն հոգաց»:

Արդեամբք ալ երկիցս կը պատահինք ի Կ. Պոլիս պատրիարքական աթոռի վրայ Յովհաննէս Թիւթիւնչիի, 1663—1664 եւ 1665—1667: Յովհաննէս իբրեւ պատրիարք Կ. Պոլսոյ յիշատակուած է Վնետիկի Միսիթ. Հարց Թ. 76 Սաղմոսարանի մէջ, որ գրուած է «ի մայրաքաղաքն Տրապիզոն... ի հայրապետութեանն Հայոց տէր Յակոբ կաթողիկոսին, եւ ի յառաջնորդութեանն սուրբ Երուսաղէմայ Եղեազար վարդապետի, եւ ի պատրիարքութեանն տէր Յովհաննէս արհիեպիսկոպոսին... ի թուականիս Հայոց ՌՃԻԶ ամի յուլիս ամսոյ ժա¹: Ուստի հաւանօրէն 1668էն սկսեալ ժամանակ մը Վարագայ առաջնորդութիւնը վարեց եւ ապա անցաւ Աղթամար, Թերեւս տապալելով Կարապետը կամ անոր իբր հակառակաթոռ մը. ինքն ըլլայ Թերեւս Վասպուրականի Մոկս գիւղաքաղաքի Ս. Աստուածածին եկեղեցւոյն արձանագրութեան մէջ 1677ին յիշուած Յովհաննէսը: Արձանագրութիւնն է²:

«ԻԱ յորելիին ը քոռեակ հերեալ ի նմին նորոգեցաւ տաճարս Կոստին ձեռամբ մեղք մեռեալ ս... թին ի ժամանակին Տ. Յովհաննէսին ՌՃԻԶ»:

Յամենայն դէպս 1683էն յառաջ հեռացած էր նա Աղթամարէն վասն զի այս թուին կը գտնուէր յԵրուպա. իս. Լեւոնեան³ մագաղա-

1 Ազգագր. Հանդ., Ի, էջ 212:
 2 Ս. Ա. Ամատունի՝ Յուց. ձեռագրաց Սեւանայ, Թ. 31. համար. Սմբատեանց՝ Գեղարքունիք, էջ 399: Ն. Մառիւր Յուցակին մէջ, Թ. 24, էջ 13 յառաջ չէ բերած յիշատակարանը:
 3 Դիւան, Ժ, էջ 105:

1 Սարգիսեան՝ Յուցակ, էջ 340:
 2 Բիւզանդիոն 1903, Թ. 2196 (Խ. Լեւոնեան):
 3 Բիւզանդիոն 1903, Թ. 1931. այս տեղ՝ «Վանեցի բարձրատիճան եկեղեցականներ ի հնուսն խորագրոյ տակ ընդարձակ գրած է Լեւոնեան Յովհաննէսի վրայ»:

Թեայ գրուածքի մը մէջ կարգացած է հետեւեալ սողերը.

“ Ի ԹՎին ՌՃԼԲ (1683) Փետրվարի ամսոյ Բ. Ես Բաղէշեցի մղտես՛ Մարուգս գնացի ի Թագաւորանիստ քաղաքն Վերսալեայ եւ անդ գտի զԹուլթունջի Յովհաննէս վարդապետն եւ զՍիսեանցի Զաքարիայ վարդապետն եւ Հալապցի Ղազարի որդի Զուղէպն եւ Արզնուցի Յովհաննէսի որդին Գրիգորն եւ Խաղանկէլէրցի Մուրատն եւ Ոսկան վրդ. ի քեռորդին Սողոմոն եւ գնացեալ ի միասին տեսաք զՖրանսէզի Թագաւորն եւ զԹագուհին եւն: ”

Թէ ինչ կ'իմանայ տարեգիրն “ եւ անդ եղեւ գլուխ ազգին Ֆրանկաց եւ եկն ի վերայ Թուրքին ” ինչի առ այժմ անիմանալի է:

Ուրիշ յիշատակարանէ մը կ'իմացուի թէ Յովհ. անցած է Եւրոպա իբրեւ Էջմիածնի նուիրակ, ուր պատահած է Իլվովի (Լեմբերգի) եւ կամենիցի Հայոց ալ, եւ կամենիցէն առած հետը հին պատկեր մը Ս. Աստուածածնի, որ կ'ըսուի թէ 1354ին Անիէն բերուած է — եկած է Տրապիզոն: Հոն 1698ին ականատես կ'ըլլայ կարապետ պատանոյն նահատակութեան, որուն նշխարք նոյն թուին տեղւոյն Ամենափրկիչ վանքի Յակոբ առաջնորդին հետ ի միասին կ'ամփոփէ: Այս նկատմամբ Տրապիզոնի Չարխափան եկեղեցւոյն Յայմաուղբին մէջ (Յունուար ԻԶ) վկայարանութեան ծայրը կը կ'ըսուի. “ Ես Յովհաննէս վարդապետս որոյ մականունն Թուլթունջի կոչի, եւ առաջնորդ սուրբ Ամենափրկիչի Յակոբ վարդապետ՝ եղեալ ականատես այս սուրբ նահատակիս, եւ ես Յովհաննէս արքեպիսկոպոսոսիւք իմովք ընթացայ եւ գրկախառն համբուրեցի, եւ փափագ ծնողացն բազում խրատիւք մխիթարեցի: Եւ յերրորդ աւուրն յետ Թաղմանն ես Յովհաննէս վարդապետս տեսի լոյս ի վերայ գերեզմանին... ԹՎին ՌՃԽԷ (1698)՝: ”

Յովհաննէս այնուհետեւ թուի թէ Տրապիզոն մնացած եւ վախճանած է, ուր Չարխափան եկեղեցւոյն գերեզմանոցին մէջ կը ցուցուի տապանը՝ հետեւեալ կիսեղծ արձանագրութեամբ².

“ Այս է տպան Սուրբ Էջմիածնայ նուիրակ Յովհաննէս եպիսկոպոսին, որոյ ձեռամբն եկեալ Ամենափրկիչ վանից սուրբ Աստուածածնի պատկերն... Խաչկալն եւ Մարիամու սուրբ Աս-

1 Երեւ Մխիթարեանց՝ Վէպ գաղթականութեան Հայոց ի Տրապիզոն, Կ. Պոլս 1857, էջ 41-43:
2 Ընդ, էջ 132:

տուածածնայ Խաչկալն, որոյ յիշատակն օրհնութեամբ եղեցի. Թուին ՌՃԽԷ: ”

24. Թովմա Ա. (1681—1698):

Թովմա, որ ըստ “ Հաւաքարանի ” Յերձ գիւղէն էր, եւ ըստ Ընդ. Օր. սոհմով՝ Տողան բեգեան, կը յիշուի արդէն ՌՃԼ Թուին իբր կաթողիկոս Աղթամարայ. այսպէս Թումայ գրիչ կ'օրինակէ Աւետարան մը “ յերկիրն Մոկաց ի գիւղն որ Գաշտ կոչի, ի դուռն սուրբ Յակոբին եւ կեցնայ սուրբ Աւետարանին... ի Թուականութեանս Հայոց ՌՃ եւ Լ. ի հայրապետութեան տեսնն Թումայի¹: ”

Թէեւ ուրիշ յիշատակագիր մը անոր ձեռնագրութիւնը կը համարի կատարուած Եղիազար կաթողիկոսի ձեռօք յԷջմիածին: Վանայ Տոսբաւառի Խժեղի գիւղի ձեռագիր Մաշտոցի մը մէջէն յ. Լեւոնեան յառաջ կը բերէ հետեւեալ Յիշատակարանը.

“ Ի հայրապետութեան Լուսաւորչական սոհմին տեսնն Եղիազարի սրբազան կաթողիկոսի եւ մերոյս Աղթամարայ տեսնն Թումայ կաթողիկոսին որ ել յԱղթամարայ բազում ընծայիւք, եպիսկոպոսօք, քահանայիւք եւ տանոպետօք եւ գնաց յԷջմիածին յաթոռն սուրբ Լուսաւորչին եւ ձեռնագրեցաւ ի տեսնն Եղիազարէ կաթողիկոս Աղթամարայ եւ դարձաւ մեծաւ պատուով ի մեծամեծ պարգեւօք հանդերձ սրբալոյս մեռնաւ եւ ընդհանրական օրհնութեամբ յաթոռն իբր յԱղթամար եւ երարձ զըմբոստութիւն ի նախնեաց առաջնոց հայրապետաց, եւ տապանձեցոյց զբերան երկաթնակացն, եւ եղեն յԷջմիածին եւ յԱղթամար մի հօտ եւ մի հովիւ ի փոռս անուան մարգասիւրին Աստուծոյ որ ի ՌՃԼԲ (1683) ամին²: ”

Որովհետեւ Եղիազար հասաւ յԷջմիածին ՌՃԼԱ (1682) թուին Օգոստոս 30/ն³, հարկ է ըսել թէ Թովմայի ձեռնագրութիւնը կատարուած ըլլալու է յընթացս 1683ի, իսկ անկէ յառաջ կը գտնուէր աթոռին վրայ առանց ձեռնագրութեան: Ընդ. Օր. 1904ին կաթողիկոսութեան սկիզբը կը նշանակէր 1681, իսկ 1.08/ն՝ 1683:

Զինքը 1683ին կաթողիկոս գիտէ նաեւ Մխիթար երէց⁴, որ ՌՃԼԲ թուին Սաղմոսարան

1 Սարգիսեան՝ Յուլ. էջ 788:
2 Բիւզանդիոն, Թ. 119:
3 Սմբատեանց՝ Երեւակ, էջ 209:
4 Աճառեան՝ Յուլ. Թարիղի, էջ 98:

մը կ'օրինակէ « յերկիրս Մոկաց ի գիւղս որ կոչի Նանննց ընդ հովանեաւ Ս. Սարգսի զօրավարին՝ ի կաթողիկոսութեան Աղթամարայ տեառն Թուամայն. Տէր Աստուած Յիսուս Քրիստոս զինքն անշարժ պահեսցէ ի վերայ իւր աթոռին. ամէն »:

Թովմայի այս զիջումը առաջին դէպքն է Աղթամարայ կաթողիկոսաց պատմութեան մէջ: Այսպիսի խոնարհեցուցում մը յանձն առաւ նա անշուշտ Եղիազարի կաթողիկոսութեամբ յառաջ եկած ոգեւորութեան հետեւութեամբ: Բայց, ինչպէս կը գրէ Լեւոնեան՝ օգտուելով ձեռագիր աղբիւրներէ եւ որուն կը հետեւինք հոս մեք ալ, այս համերաշխութիւնը շատ չտեւեց. որովհետեւ 1691ին Եղիազար վախճանելով՝ անոր յաջորդն Նահապետ կաթողիկոս «նոյն տարին» (Լեւոնեան) կամ 1696ին (Գիւան, Գ, 771) եւ կամ «1697 Յունվ.» (Ազգ. Օր.) իր ձեռքով Աւետիս եպիսկոպոսն ընդդէմ Թումայի կաթողիկոս ձեռնադրելով՝ Աղթամար ղըկեց: Թումա կաթողիկոսն ալ տեսնելով թէ այս կերպով իր զեջողութիւնը չարաչար գործածուեցաւ, անմիջապէս Արծկեցի Սահակ Պարոն Տէր կաթողիկոս օրհնեց (1697 Մայ. 24 ըստ Ազգ. Օր.), որպէս զի իր մահէն ետքը յաջորդէ իրեն, մանաւանդ որ ինքն ալ ծերացած ըլլալով՝ օգնականի պէտք ունէր: (Փիրղալէմեան, Գիւան, Գ, 771, այս դէպքը կը նշանակէ «Գրիգոր Ա. ձեռնադրուած Թովմայ Ա. ից իբրեւ իրան յաջորդ.»): Յետոյ 1697ին վան երթալով, տեղոյն Տուրսուն փաշայի միջոցաւ վանայ թեմն ալ նորէն հանեց Էջմիածնէն ի հեծուկս Նահապետ կաթողիկոսի:

Թովմա կը վախճանի 1698 Ապր. 1 (ըստ Ազգ. Օր.):

25. Սահակ Արծկեցի:

Թովմայի կը յաջորդէ Սահակ Արծկեցի (1698 Ապր.), երբ Աւետիս կը շարունակէր աթոռն ձեռք բերելու համար իւր ճիգերը: Բայց կարճատեւ կ'ըլլայ Սահակայ պաշտօնավարութիւնը, ըստ Ընդ. Օր. 4 ամիս, եւ կը վախճանի: Փիրղալէմեան կը նշանակէ զինքը իբրեւ յաջորդ Գրիգորի:

26. Թովհաննէս Կէծուկ:

Սահակայ կը փոխանակէ Թովհաննէս Կէծուկ կամ Կէծուկեանց (Գիւան, Գ, 771), «որ միայն մէկ երկու տեղ կայ յիշատակուած 1699էն մինչեւ 1704», եւ ըստ Փիրղալէմեանի՝

«ժամանակակից Աղեքսանդր կաթողիկոսի Զուղայեցւոյ» (Գիւան, Գ, 771):

27. Հայրապետ Ա.:

Հայրապետ Նարեկի մօտ Փայիս գիւղէն էր, Թովմա կաթողիկոսին քեռորդին: Իբրեւ շուշտակ վարդապետ 1705ին կը յաջորդէ Յովհաննէսին՝ ըստ Լեւոնեանի: Ընդ. Օր. 1908ին պաշտօնավարութիւնը կը դնէ 1705—1707:

Ինքնագիր յիշատակարանի մը մէջ կը գրէ.

«Ես Հայրապետ կաթողիկոս Աստուծոյ առաջնորդութեամբ նստայ ի յաթոռն Աղթամարայ... եւ Աստուծոյ կարողութեամբն առի բաղում անօթս... Անդրէաս առաքելոյ սուրբ Այն եւ զայս սուրբ Աւետարանս եւ եզի ի դուռն սուրբ Խաչին ի վայնլումն տեսողաց եւ յիշտակ հոգւոյ իմոյ. նաեւ ծնողաց իմոց հօրն Վարդանէսին եւ մօրն Խանաղին եւ որդւոց իմոց Թումին եւ Ասլանին եւ կողակցոյն իմոյ Նուպարին եւ հարսնեաց իմոց Նազլիխանին, Մարեմին եւ դստերաց Նոցին... եւ փեսային իմոյ պարոն Վարդին... եւ քեռոյն իմյ Թումայ կաթողիկոսին, ի Թվականիս ՌՃԾԵ¹»:

28. Գրիգոր Գաւաշեցի (1707—1711):

Հայրապետի կը յաջորդէ Գրիգոր, որ կը յիշատակուի 1707 (Բիւզանդիոն 1903, Թ. 2031), 1711 (անդ. Թ. 119) թուերուն: Ընդ. Օր., որ 1707—1711 գիտէր պաշտօնավարութիւնը, 1908ին՝ սկզբը 1711ին կը դնէ, առանց նշանակելու կատարածը:

29. Թովհաննէս Հայոց Չորեցի (1720):

Թովհաննէս կը յիշուի 1720ին. Մոկաց Ողիմ գիւղի եկեղեցին կը շինուի «ի Թումին ՌՃԿԹ ձեռամբ մերոյ հայրապետին Թովհաննէս կաթողիկոսին» (Բիւզանդիոն 1904, Թ. 2252):

30. Գրիգոր Հիզանցի (1725):

Կը յիշուի «Հաւաքարան» ի մէջ իբրեւ երկրորդ յաջորդ Գրիգոր Գաւաշեցւոյ՝ յետ Ղազար Մոկացւոյ. եւ կ'ըսուի թէ «ազնուազարմ» է: Ինքը կը յիշատակուի 1725 թուին հետեւեալ ճաշոցի Յիշատակարանի մէջ. «Ես Տէր Թովհաննէս քահանայ որ եմ որդի Տէր Վարդան քհ.ին, որ էր վանից հայր Արեբրդո»

¹ Լեւոնեան՝ Բիւզանդիոն, Թ. 1198:

վանից Ս. Աստուածածնի եւ Ս. Յովհաննէսին, եւ յետ մեռանելոյ հօր իմոյ ժառանգեցի զհայրենի Թոռն իմ զամս երեսուն. ի ՌՃԾԲ (1703) ԹՎին. նոր նորոգեցի զվանքս սրբատաշ քառամբ եւ զայս ճաշու գիրք եւ բուն Մաշտոց մի առեալ եղի ի դուռն մեր հայրենի վանից Առքերդոյ: Եղեւ այս ի ԹՎին ՌՃԼԳ (= 1725) ի հայրապետութեան տեառն Գրիգորի կաթողիկոսի¹:

31. Բաղդասար (1735^f—1736 [1743]):

Հաւաքարանը յետ Գր. Հիզանցւոյ կը դնէ Տ. Պաղտասար Բաղիշեցի, որ վախճանած է ըստ Լեւոնեանի կտուց անապատի մէջ, 1730ին: Ազգ. Օր. համաձայն «կը յիշուի 1735ին, ի վախճանած է 1736ին»: Փիրղալէմեան մասը կը դնէ 1743ին (Գիւան, Գ, 771):

Ասոր յաջորդած է ըստ «Հաւաքարանի» Սահակ Յաղբակեցի, եւ ասոր Յակոբ Յամթեցի: Փիրղալէմեան Բաղդասարի յաջորդ կը նշանակէ միւսը Յակոբ, որ վախճանած է 1758ին յաջորդ Թողով զԳրիգոր, որ 1763ին կը յիշուի: Բայց ուղիղ չէ այս ժամանակագրութիւնը:

Սիմէոն կաթողիկոս «Ջամբուի» մէջ կուտայ մեզի հիմնուած վաւերագիրներու վրայ Աղթամարայ երեք կաթողիկոսաց՝ Նիկողայոսի, Գրիգորի եւ Թովմայի յաջորդութիւնը, այնպէս որ այլ եւս ինդրական չի կրնար համարուիլ այս կէտը: Գժբախտաբար Սիմէոնի անձանթմնացած է Նիկողայոսի նախորդին անունը, որ ըլլալու է հաւանօրէն Բաղդասար: Սիմէոն ասոր մասին կը գրէ.

«Ի ՌՃԼԲ Թուոջն մերում ի ժամանակս Ղազարու կաթողիկոսին մերոյ ճահկեցւոյ (1737—1751). Աղթամարու բոլոր վիճակքն զգուցեալ ի... (գատարկ) կաթողիկոսէն իւրեանց վասն անյարմար կացութեանն, եւ մանաւանդ զի զԹոռն իւրեանց ի սպառ անշքացոյց եւ ի ներքոյ յոլովից պարտուց էարկ, եւ զեկեղեցական միարանսն ցրուեաց եւ զկնաւոր աշխարհական բնակեցոյց ի վանքն. վասն որոյ ընկեցին վնա յաթոռոյն եւ զՆիկողայոս վարդապետոմն ընտրեալ արարին իւրեանց կաթողիկոս²»:

32. Նիկողայոս (1736 [1743]—1751):

«Հաւաքարանը կը կոչէ զինքը «Նիկողայոս Սպարակերտցի, ի գեղջէն Լուսոայ, ի

տանէն Մեծի Սեւոնց Գրիգորի, այր իմաստուն եւ հոգեւոր. հին եւ նոր կտակարանաց եւ արտաքնոց, որ բազում աշխատանս կրեաց յԱթոռին յԱղթամարու, եւ ետ Յայսմաւուրք գիրք մի եւ Ոսկեան Աստուածաշունչ մի եւ Հարցմանց գիրք մի. եւ ճաշոց մի ի Սուրբ յԱթոռն ի յիշատակ, ի ԹՎին ՌՃԶԹ¹»:

Այս տողերը գրուած ժամանակակից Նիրսէս տիրացուէն՝ վստահելի կարելի է համարիլ. եւ Նիկողայոսի ընտրութիւնն կրնանք դնել իբր 1736ին (ընդ. Օր. 1738ին կը դնէ), երբ վախճանած կ'ըսուի Բաղդասար. եւ կամ այս Թուականէն քիչ վերջը, յամենայն դէպս 1740էն յառաջ, Թէեւ Սիմէոն կաթողիկոսի խօսքերուն համաձայն ընտրութիւնը պատահած է ՌՃԼԲ Թուին (1743). բայց այս Թուականը կրնայ նաեւ հետեւեալ դէպքին տարին ըլլալ:

Սիմէոն կաթողիկոսի համաձայն (Բաղդասարի) անկմանէն ետքը կ'ընտրուի Նիկողայոս: Յետ ժամանակի, կ'ըսէ Սիմէոն, Նիկողայոս կը խորհի ընդարձակել Աղթամարայ Թեմը. եւ համամիտներու հետ խորհուրդ կ'ընէ եւ Աղեքսանդր արեղայի ձեռօք ի Կ. Պոլիս հրաման կը հանէ սուլթանէն Թէ «Վան, Բաղէշ, Մուշ եւ շրջակայք սոցին Աղթամարու են վիճակք»: Աղեքսանդր «զայս հրաման առեալ գայ ի Վան. գայ եւ Նիկողայոսն ի Վան եւ ցուցանէ զհրամանագիրն զայն տեղոյ մովպետին, յորմէ եւ զգենու զխիլայ»: Հոն զԱղեքսանդր նուիրակ կը կարգէ եւ զՅովհաննէս վարդապետն, որ նոյն ժամանակները Էջմիածնէն նուիրակութեամբ կը գտնուէր այն կողմերը, կը բռնէ եւ ժողուած արդիւնքը կողոպտելով՝ կը վռնտէ: Զայս լսելով Ղազար կաթողիկոս կը բողբէ Կ. Պոլիս ի ձեռն Յակոբ պատրիարքի եւ «զնորոգ ֆէրման բերել տայ ի նոյն Թագաւորէն սաստիկ եւ հաստատուն վճռով Թէ վիճակքդ այդոքիկ Էջմիածնի են եւ ոչ որ ունի իշխանութիւն ձեռնամխիլ ի դոսա: ... Եւ այսու զվերոյիշեալ վիճակն Ղազար կաթողիկոսն վերստին յինքն վերադարձուցանէ. եւ զարդիւնս Նուիրակին մերոյ՝ զոր առեալ էր Նիկողայոսն, ճշդիւ յետս առնու. եւ զՆիկողայոսն եւս բանադրէ»: Այս կը պատահի ՌՃԼԵ (1746) Թուին:

Աղթամարցիք տեսնելով իրենք զիրենք յուսախաբ, մանաւանդ՝ նուաճեցեալ իսկի բազմակոյտ պարտուց եւ յաղթատութեանց, «բոլոր վիճակք՝ վանականօք եւ աշխարհականօք»:

¹ Բիւզանդիոն 1903, Թ. 2148:
² Զամբու, էջ 95:

¹ Բիւզանդիոն, Թ. 1199:

կը գրեն « զբաղմանիք թուղթս հնազանդութեան եւ աղբրսանաց, առ Ղազար կաթողիկոս, ընդ թղթոյն կը խաւրեն նաեւ զՆիկողայոս Եջմիածին՝ խնդրելով կաթողիկոսէն, որ զինքը « արձակեսցէ ի կապից եւ կաթողիկոս հաստատեսցէ ինքեանց եւ աղքատութեանց եւ պատուցաթողոյն իւրեանց եւս օգնութիւն արասցէ, խոստանալով եւս այնուհետեւ կաթողիկոսօք եւ վիճակօք՝ ի հնազանդութեան սրբոյ Եջմիածնին եւ սորին կաթողիկոսացն մնայցեն »:

Ղազար կաթողիկոս սիրով կ'արձակէ զՆիկողայոս եւ ըստ խնդրանաց Աղթամարցւոց « ի ներկայութեան բազմաց եպիսկոպոսաց զկանոնական կոնդակ իմն գրէ քանօք գլխօք, այս ինքն զՆիկողայոսն ընկալին իւրեանց կաթողիկոս այսուհետեւ եւ մինչեւ ի մահն զայլ ոք մի դնիցեն՝ որպէս առնէին յառաջ: Եւ յետ մահու նորին զայլ ոք ինքնագլուխ մի նստուցեն, այլ զարժանաւորն բազմակնիք թղթով բոլոր վիճակին ի սուրբ Աթոսս առաքեսցեն զի աստ օճցի: Եւ զայլս այսպիսիս գրէ, եւ կնքէ ինքն Ղազար կաթողիկոսն, կնքէ եւ ինքն Նիկողայոս կաթողիկոսն եւ այլք եպիսկոպոսք որք գտանին »:

Նիկողայոս թուղթս առած « մեծաւ փառաւորութեամբ եւ խիլայիւբ, կը դառնայ յԱղթամար, ուր « յետ ամաց ինչ, կը վախճանի (Ջամբո, էջ 96), հաւանօրէն 1751ին, ինչպէս կը նշանակէ Ընդ Օր. ալ:

33. Գրիգոր (1751—1761):

Սիմէոն Երեւանցի (Ջամբո, էջ 96) Նիկողայոսի յաջորդ կը յիշէ « Գրիգոր վարդապետ օմն, որ հակառակ Ղազար կաթողիկոսի հետ եղած միարանութեան՝ « նոյնպէս ինքնագլուխ եւ թարց հրամանի սրբոյ աթոռոյս (Եջմիածնի) կաթողիկոսացն Մինասայ (1751—1753) եւ Աղեքսանգրի, (1753—1755) կը հռչակէ ինք զինք կաթողիկոս:

Ըստ Ընդ. Օր. 1751—1763 կը յիշուի, իսկ ըստ Լեւոնեանի մինչեւ 1758, մահուան թուականն անձանօթ մնացած է անոնց, բայց Սիմէոն Երեւանցի բացայայտ նշանակած է, այն է « ՌՄԺ (1761) թուոյն մերում մեռանի եւ Գրիգոր կաթողիկոսն Աղթամարու » (Ջամբո, էջ 97):

Գրիգորի գահակալութիւնն հաշուելու է հաւանօրէն 1751էն. 1756ին կը յիշուի ինքը Ս. Խաչ Եկեղեցւոյ Խաչկալի վրայ եղած արձանագրութեանս մէջ.

« Ի հայրապետութեան սրբոյ աթոռոյս տեառն Գրիգորի կաթողիկոսի շնորհօք Տեառն մերոյ Յիսուսի կառուցի Խաչկալս արդեամբք Աղթամարայ մեծի եւ փոքու եւ Բաղականից ոսկերչոնց եւ աշխատութեամբ եւ միասնակցութեամբ տեառն Սահակայ վարդապետի Խարբրդոյ. որք պատահիք լի բերանով Աստուած որորմի ասացէք նոցա. ի թվոյ շայոց ՌՄԵ (1756). ամէն¹ »

(Շ-ր-ն-ի-է-ի) Է. Ն. ԱԿՆՆԾԱՆ



ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԿԵՐԻՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

Համազգային վերջին կոտորածին զարհուրելի կորուստ ունեցած է նաեւ Հայ կաթողիկէ Հասարակութիւնը: Հայաստանի թեմերը գրեթէ ամբողջապէս շնջուած են, իսկ Պոլսէն, Իզմիրէն եւ Կուտինայէն դուրս միւս տեղերը մնացած են բեկորներ միայն եւ այն՝ ամենադառն եւ ցաւալի պայմաններու մէջ: Հայ կաթողիկէ Եկեղեցին կ'ողբայ դառնապէս իր զաւակներուն աղետալի վախճանը. անով միայն կը մխիթարուի, որ ամէն ալ մեռած են իբրեւ Ճամբոտ նահատակներ իրենց կրօնին՝ նախնաբար զօրացած եւ կազդուրուած Եկեղեցւոյ խորհուրդներով եւ պատրաստուած ամէն մարդկօրէն երեւակայելի տանջանքերու եւ անցքերու: Խոնարհինք Քրիստոնէութեան այս հերոսներու առջեւ, որոնց արիւնք միացած իրենց համարին եւ համարելու միւս եղբայրներուն եւ քոյրերուն հեղեղի պէս հոսուած արեան հետ ծնունդ տուաւ նորածին Հայաստանին:

Հոս առ այժմ պիտի խօսինք Հայ կաթողիկէ կեդրին կորուստներուն վրայ*, մնացած մանրամասնութիւնները ձգելով ուրիշ առթի, վասն զի համոզուած ենք, որ դեռ բաւական ժամանակի պէտք կայ, մինչեւ որ ամէն բան լուսաւորուի:

1. Նախատակաւ ի պիսկոպոսները:

ԻԳՆԱՏԻՈՍ ԱՐՔԵՊ. ՄԱՆՈՅԵԱՆ՝ բնիկ Մերտնցի եւ նշանաւոր գերդաստանէ՝ ծնած է 1878 Ապր. 8ին. իր նախնական կրթութիւնը կ'առնու Մերտին, ուսկից կ'առաքուի Չմառուի վանքը, ուր իր բարձրագոյն դասընթացքն ընելէն վերջը՝ կը ձեռնադրուի քահանայ եւ քիչ ատենէն գարձեալ Մերտին կը վերադառնայ: Քանի մը տա-

¹ Ազգագր. Հանդ. Ի. էջ 209:
* Եւրոպայի թուրքական սիրով պիտի հիւրընկալուի « Զամառիս », էջերուն մէջ, եթէ նաեւ հայ եկեղեցական միւս կղերիկներուն կորուստներու մասին մեզի յօդուածներ առաջուէին, համարուած ըլլալով թէ սոյ գունակ հրատարակութիւնները մեծ կարեւորութիւն ունին ապագայ այ պատմութեան համար: Եւրոպ. « Զամառիս »: